

## ԹԻԳՆԵԳՈՎՈՒԹԻՒՆ

### ՈՒՍՏՈՒՄԸԿԱՆ

Խռարժանութեան — Լիւս եւ նըրմիթեան էութեանը:  
- Խռարժանութեան — Այսմէնիք ծուս:  
Հնախօսական — Պետապալոյ սնազարոր:  
ՄԱՏԵՆԱՊՐԱՍԱՆ — Հիմգնորդ դարու շոր նայ  
պատմագութեանց ժամանակները:

### ՔՐԵՑԵՑԸ

ՊԱՏՄԱԿԱՆ ՆՈՐԱՎՀՊ — Գաւասիւմա:

### ԱՎԵԼԵՑԵՔ

ՆՈՐԱՎՀՊՆՔ — Աշխարհի ամնամն նոռադէտը: —  
Նոր միրավաներ: —  
ՏՈՒՏՈՒՄԸ — ՄԱկեր նոռագնուլու մեջոց: —  
Խնձօրի որածութեանը: —  
ՄԱՏՐԱՌՈՒԹ — Ծոփու հոյրյեացք: — Հարաւախին  
Ափրիկի աղամանիք թռոք:

ՔԵԴԱԳԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ  
ԳՈՒՂԿԱՐՈՒՑ ԽՈՒԹԻՐ

## Ա Խ Ս Ո Բ Մ Դ Ա Կ Ե Կ

### ԲՆԱԳԻՑԱԿԱՆ

### ԼՈՒՍՑ ԵՒ ԶԵՐԳԱՒԹԵԱՆ ԷՈՒԹԻՒՆ

#### Ա Լ Ա Բ Ս

Արեգակն գլխաւոր պարգևները՝ զր  
երկրարնակաց կը չնորհէ, են լյու եւ քերմա-  
թիւն: Առանց ասոնց երկիր մակերեւութիւն վայ  
կեանք չէր ըլլար, շարժում չէր երեւար, եւ  
երկիր իւր երկան ամսիան տիեզերաց անհուն  
ու անցաւ անջրպետին մէջ իրբեւ թանձրամար-  
մին մեռեալ հողագունդ կը կատարէր: Կենդա-  
նառու արեւել մարդուս սիրու կ'ուրախացընէ  
եւ միտքը կը զուարթացընէ, եւ մեր ներընյան  
Տես իորդիւարու յարբերութեան մէջ է: Արդէն  
ողինուս երց գեղեցիկ բացատրած էր  
զայս: "Արեգակը, կ'սէ, երկիր տիրութիւնը  
կը փարաւէ, եւ մարդուս սրտին ամփերը կը  
պարզէ", Արեգակը կապուտակ երկահամարէն  
ճառագայթ արձակած ժամանակի մարդուս սիր-  
աց գոհաւուր եւ հոգեկան կենաց վայ մեծապէս  
կ'աղդեն: Հարաւայնոց զուարթ՝ բայց դիւրա-  
բորբք բնութիւնը հիւսիսայնոց ծանր՝ բայց ի  
ներքուստ հեղահամբայր բնութեան զարմանալի

<sup>1</sup> Coeli tristitiam discutit sol et humani subtila animi serenat.

շնդդիմապատկերն է: Ըստ ամենայի նոյնը կը  
տեսնուի նաեւ ազգաց գաղափարաց բացա-  
տրութեան գրականութեան մէջ, որ ազգի մը  
մտացն ու հոգւցն որպիսութեան ամենալաւ  
յայտարարն է: Այն պատկերները զոյ հարա-  
բան երեւակայութիւնը կը ծնանի, զուարթ են  
եւ զուարթագին իրբեւ գունագեղ փայլուն  
թիթեանիկն: իսկ հիւսիսային գրականութիւնն  
մը առնել կ'ելլէ ծանր, ահա ելլի ու սպանաւ-  
կան առանցքներով ու զոյցներով պիտի որ  
գրեթե ամեն կողմ տիրապահ պատկերներ  
յերեւան կ'ելլեն, եւ նոյն իսկ ուրախութիւնն  
այն ատեն միայն կ'երեւայ, երբ ընդդիմակաց  
ցաւոց հետ համեմատութիւն կ'ըլլուի: Այսպէս  
ազգի մը նոյն իսկ գրականութիւնը գաղնոնի  
յարաբերութեան մէջ է իւր բնակավայրն ար-  
ձակուող արեւուն լուսոյն տեւողութեան ու  
սասակութեան հետ:

Լուսոյ գաղնի մոգութեան հետ լուսար-  
ձակ ճառագայթից գաղնի բնութիւնն ու էու-  
թիւնը սերու յարաբերութեան մէջ է: Եւ իրօ,  
ինչ է լյուս բոս իւր բնութեան: Մարդոս լուսոյ  
ճառագայթն ոչ զգալ, ոչ շօշափել եւ ոչ իսկ  
ընդդէմ ոսվորական բացատրութեան իսուելով,  
տեսնել կրնայ: Բերեմ բնագիտի մը որովշե-  
տեւ լյուս յինքեան տեսնել բնաւ չի կրնար,  
ուրիշ բան չի մար, եթէ ոչ այս անծանօթ ինն  
ազդեցութեաններէն անոր ծշմարիտ բնութիւնն  
հետեւցնել: Բայց թէ այս գէպքին մէջ որ-  
պիտի գժուարութեանց յալթել հարկ կ'ըլլայ,  
կրնանք պարուան օր մեր ունեցած ծանօթու-  
թեանց գագաթէն ըստ բաւականի որոշ դիտել:

Թէ լյուս յինքեան նրբագոյն եւ անօրա-  
ցոյն բան մը պիտի ըլլայ, հնոյ ալ անծա-  
նօթ չէր: Բիւրաւոր ճառագայթներ առանց  
ընդդիմահարելու կամ իրարու խառնուելու  
ասղան գրքարգայն ծակէն կ'անցնին. եթէ արե-  
գական ճառագայթներն ամենամեծ ժողվող կամ  
պիտի ոսպով (verre ardent) ամենազգայուն  
կը դրդի մը նժարին մէկ կետին վլայ ժողվոն,  
դոյզն ծանրութիւն մ'իսկ չեն ցուցըներ. նոյն-  
պէս ճառագայթից բախնան շըշրիթն անգամ չի  
զգար պիտի զգայւան գործարան մը, որպիտի  
է մարդուս աշքը:

Այսպիսի պարագայթը մէջ բնական չէր  
որ Ներտան՝ անդիմացի մեծանուն բնագէտը՝ լյուս  
իրբեւ յանսահմանն անօր ու նուրբ եւ ան-  
կը ելլի նիւթ մ'անուանէր, որ լուսատու մարմնէն  
ամեն ուղղութեամբ կը տարածի: Ըստ այսմ տե-  
սութեան մը արեգակն անդադար լուսոյ ան-

սրացն մասունքներ տիեզերաց վրայ կը սփռէ, որոնք հանդիպած տեղերնին յառաջ կը մերեն զայն զըր մենք Լոյս կանուանինք: Լուսոյ էռութեան պյու տեսութիւնը բիշուն կամ Արտորդունիւն ունենալ (Théorie d'émission) կ'անուանի. ինչու որ լուսատու մարմնէն լուսոյ հիւլէներ բիսել կամ արտագրիլ կ'ընդունի Այս տեսութիւնն ըստ ինքեան պարզ ու բնական է. միայն գժուարութիւնը կը մնայ, թէ ի՞նչպէս կրնց արեգակն անընդհատ լուսոյ նիւթօվական անժիւ մասունքներ տիեզերաց վրայ սփռել, առանց պաշարը հասնելու ։ Նեւունին անծանօթ չէր պյու գժուարութիւնը. բայց ինք հաշուով գտած էր, որ ամենեւնին հարկադր չէ ընդունի՝ թէ լուսոյ իւրաքանչիւր մասունքնեն իրարու շատ մոտ ըլլան. անոնցմէ իւրաքանչիւրը կրնայ իրարմէ 40 մըն հեռու ըլլալ, եւ սակայն կրնայ լուսոյ տարածման սաստիկ արագութեան պատճառաւ, աչաց մէջ լուսոյ անընդհատ ազդեցութիւն յառաջ բերել:

Այս կողմանէ կրնար բնականապէս արտագրութեան տեսամեթիւնն ապահովուած համարուիլ: Բայց արդէն պարզ փորձ մ'եղած էր, որ՝ թէեւ կատարելաց ործուելէն ետեւ, եւ այն 150 ասրի ետքը, վերջնականապէս սյոյն տեսութիւնը պիտի տապահէր: Փր. Մար. Կրիմալի թիստաեանը, նյոյ Ընկերութեան ողջնիսից վարժարամին ուսուզութեան ուսուցիչ, լուսոյ եւ գունց պէսպէս փորձելով կը զբացէր. այս առթիւ որ մ'արեգակն ճառագայթներն երկու իրարու կից նուրբ ծակերէ խաւ արին սենեակ մ'անցոց եւ սպիտակ տախտակի վրայ առաւ: Արդ, երբ այս տախտակն այնաչի կը հեռացընէր, որ լուսաւոր օգակներն որ ծակերու կը համապատասխանէին, ըստ մասին իրարու վրայ կիսային, անակերպ բան մը տեսաւ: Այն աեղերն որ երկու ծակերէն ալ կը լուսաւորուէին, յայտնի է թէ աւելի լուսաւոր էին քան այն տեղերն որ ծակէ մը միայն լցոյ կ'ընկունէին. բայց այն լուսաւորագյուն տեղեաց եղերաց վրայ մութ օղակներ ալ կ'երեւային, թէեւ, նյոյ տեղը երկու ծակերէն ալ լցոյ կու գար: Այս օղակներն ալ աւելի մօտագյուն էին քան թէ սպիտակ տախտակն այն տեղերն որ ծակէ մը միայն լցոյ կ'ընդունէին: Կրիմալի երկու ծակերէն մին մատութ գոցեց, եւ խսկոյն մութ օղակներն անհետ եղան. մատութերն հեռացաւ, եւ ակնթարթի մէջ մութ օղակներն երեցան: բնազինն որ նոյն ժամանակին դիտութեան քաջ տեղեակ էր, իմացաւ անմիջապէս թէ իւր դոյլն

փոքր լուսոյ ճշմարիա էռութիւնն իմմալու. մեծապէս կարերու է. ինչու որ ասով հաստատուեցաւ թէ լոյս լուսոյ կուլէ՝ ինչ ինչ դիպաց մէջ ոչ թէ սաստկութիւն լուսոյ, այլ իսուսութէ է ձնակի: Արտադրութեան տեսութեամբ պյու երեւոյթը բացարձակապէս չի մեկնուիր. վասն զի լուսոյ երկու հիւլէներ յայտնի է թէ ամէն անգամ ալ՝ աւելի պայծառ լցոյ պէտք են յառաջ բերել, քան թէ անոնցմէ մին միայն: Ըստ պյու այս տեսութեանը չի կիսար ուղղել ըլլալ: Հապան ինչ համարելու է լցոյր: Կրիմալի երկայն ատենածուածի վրայ, եւ վիրացապէս այն կարծիքը գտաւ, թէ պէտք է որ լցոյլ կ'հակածեն ճամմակը սփոփի: Այս խորհուրդն յաջող էր, եւ եթէ յառաջ տարուէր ու կատարելագործուէր, լուսոյ էռութեան խնդիրն սոտուգի: Կ'որոշուէր բայց գժբախտաբար երկայն ատեն յառաջ շտարուեցաւ, թէեւ անուանի բնագէտներ, ինչպէս Հայկէնս ու Այլէր (Huugens, Euler) ի կողմն ելան:

(Հարուսակէլլի:)

## Բ Ա Պ Ա Ց Ս Ա Կ Ա Ն

### Ո Գ Ե Խ Ե Լ Ի Ք Զ Ո Ւ Ց

Հկայ մարդ որ չգիտայ թէ հաւան ի ձուց կ'ելլէ, բայց շատ քիշերը կը հարցըննեն թէ ինչ է 2ու կամ Հաւկիթ, եւ հաւն ինչպէս կ'ելլէ: Հաւկիթը բնութեան մէծ զարմանալիքներն եւ, եւ կազմութեանը՝ գրեթէ անսման. վասն զի ոչ միայն վառեկին զանազան մասունքը կը կազմուի հաւկմէ, ոչ միայն մինս ու արինը, այլ եւ բիժները (cellules), ջղերը, սոկները, միջն ու փետուրները, եւ որ զարմանալին է կենդանութեան եւ շարժման սկիզբն ալ հաւանակմէ կ'առնաւ: Այս զարմանալի կազմութիւնը կարմառաօտի քննենք:

Նթէ հաւկիթ մը ձեռեւնք նախ եւ յառաջ անգյուն հերզակ մը կը տեսնենք, որուն սպիտակոց կամ Ֆերմուց կ'ըսենք: Խակ գեղսուցին ըստ մէծի մասին ճարպ է, որուն մէջ շաքար, երկամի եւ փափոր ալ կը գտնաւի: Դեղնուցի մէջ քիչ մը ձերմուց կայ, որ բնաբնաց (vitellin) կ'առուանուի. Հաւկիթն եփելու ատեն այս նիւթը թանձրանոլը, դեղնուցը՝ պինդ բայց գիւրափուր մարմն կ'ըլլայ: Ըստ պյու մերկուրիոցն հաւկիթի գիւռառ կազմի մասն է: Կ'եղեւն ածխանուու կրի (carbonate de chaux, calcicque) մասր մանր